

դեպքութեանո մէջ (Թարգմ. էջ 71), եւ կ'անուանէ զայն «գեղազարդ եկեղեցի»։ Օգոստ. 15'ի Ս. Աստուածածնի Տօնը հոյն կը կատարուէր, որուն համար ունինք անհերքելի վկայութիւններ։ Մօրիկ կայսեր (582-602) հրամանազիրը այս տօնին հասաւատման ժամանքուն պարզապէս Ս. Աստուածածնի տօնին՝ կայսրութեան բոլոր սահմաններուն մէջ տարածելու ձեռնարկ մ'էր. զի նոյն տօնն արդէն նախապէս հասաւատմած էր Ս. Երկրին մէջ։ Խչզպէս այս պատմական տեղեկութիւններն, նոյնպէս մինչև ցայսօր Ս. Աստուածածնի տօնին առթիւ, տեղի ունեցած տեղական սովորութիւններն կը հակասեն վերոգրեալ ձեռագրին ծանօթազգութեան։ Բարեկախտարար, «Երուսաղեմայ Տօնակարդ» խորագրով, ԺԱ.ԺԲ. Պարու Վարու Վրացական ձեռագրիի մը Հրատարակութիւնը, 1923 ին, Գերման գիտնական կուսունի միջոցաւ, այդ դժուարութիւնը զլխովին կը հարթէ։ Նոյն ձեռագրը զանուած է Փարիզի Ազգ. Բատէնագարանին մէջ (թ. 3). Կուսունի Թարգմանած է զայն եւ ծանօթազրելով կազմած է Երուսաղէմի ու խատանդիններուն ցուցակը, օգտուելով նաև վրացերէն երկու ձեռագիր տապարաններէն, որոց մին գտնուած է Երուսաղէմի երրեմն Վրաց, այժմ Յունաց Ս. Ամաչ գանքին մէջ, իսկ միւսն ալ Սատափերտի եկեղեցւոյն Իշատէնագարանը։ (Revue Biblique, 1924, էջ 611-623)։ Արդ՝ Գերման գիտնականին հրատարակած վրացական ցուցակին գիմելով կը տեսնենք որ Փարիզմայն (Ս. Կուսունի հանդստեան տեղը), որ է Հայոց Ս. Աստուածածնի գանքը, ունի հետեւել ծանօթութիւնը, Օգոստ. 13'ին. «Եվ վերայ ճանապարհին Բեթհաղէմի, ի Գաֆթիզմա, Յերարդում մղոնի, ի գիւղն Պէյթ կարի, նաւաւակատիք Ս. Աստուածածնի ու Ահա այս կերպով կը ճշդուի թէ՛ Օգոստ. 13'ին, նոյն գանքին նաւակատիքը տեղի կ'ունենար, ըստ վերոյիշեալ կանոնի. ոչ թէ Օգոստ. 15'ի Ս. Աստուածածնի Տօնը, որ յատուկ էր միայն Գեթսեմանիի տաճարին։ Վանքին զանուած գիւղը Պէյթ կարի, արդի Պէյթ Պահիր գիւղին մէկ սիսալ ուղղազըրութիւնն է։ Պէյթ Պահիր, ուր շինուած էր Ս. Աստուածածնի գանքը, կը զանուէր Հոաքելի գերեզմանին մօտերը. եւ նոյն

գիւղի սահմանին՝ մէջ կը համարուին՝ մօտակայ Պէյթ ձալա զիւղն և Հայոց Ս. Յակոբայ վանքին Պարունակր կոչուած ձիթառանին ու այդեստանը եւ հոգերը։ Ասածնոյն, Յունաց Ս. Աստուածածնին եկեղեցւոյն մէջ, մինչեւ հրմակ ցոյց կը տրուի Ս. Կուսունի նստած քարէ աւանդական աւթորը. երկրոգին բնդհանուր տարածութեան վրայ տեղ տեղ երեւան ելած են քրիստոնէական վիմափոր գերեզմաններ և հին ջրհորներ, զերեզմաններ ու ումանց վրայ զանուած են նշանազրեր (Palestine Exploration Fund, 1902, էջ 237-240)։ Խսկ տեղույն սենհակներու նորոգութեանց ժամանակ, երեւան հանուած են հայկական տառերով քանդակուած քարերու բեկորներ, (Ժմագրին, Պում. Երսզմի., Հար. Ա., էջ 298)։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽԵՂԻՆԻ

ԲԱՐՈՅԱԳԻՏԱԿԱՆ

ՊԶՑԻՒ ԲԱԽՆԵՐ ԵՒ ՄԵԽ ԲԱԽՆԵՐ

Թերթերը, ամէն տարի, մեզի կը բերին պատմութիւնը այխարհի այս կամ այն կոզմը պատահած ահաւոր ողոզումներուն։ Թերթերը ոսկորական գլավերու պէս կը նկարագրեն զանոնք իրենց բոլոր մանրամասնութիւններով։ Արտեր, պարտէկներ, այզիներ ծածկուած ջուրերու տակ, ուր ծառերու զագաթները կը ձեսցնեն կանանչի տփուոր կղզեակները. փողցներն լցուած պղտոր և զոռացող չուրերով՝ որտնք տուներու պատերը կը ծեծեն. կը թափանցեն և կը լցնեն բակերը, գաւիթները, մասունը, խոհանոցը։ Տուներու մէջ սարսափէն զուրս ինկած աչքեր, սրտակեղեք ճիշերով, կը նային ջուրերուն՝ և երկինքին որ իր բոլոր սահանքները բացած՝ կ'ուսեցնէ մէծ ու պղտիկ ջուրերը, որոնք տակաւաճելով՝ հասակ առած առիւծի կորիւններու պէս կը վազեն անմեղ որսեր յօշոտելու։

Տեսարանը ահաւոր երկոյթներ կ'ըզգենու տակաւ. ծառերու կոճղեր, սայլեր, տակառներ, աթոռներ, տանական ամէն տեսակ կարասիններ, կենդանիններու և մարդոց դիակներ, խառնիխուն ոն, համայնական ա-

ւերածութեան մը մէջ քով քովի եկած, մահուան եղբայրութեամբ մը, քալին ջուրերու քմայքով. կը զարնուին իրարու, իրարու մէջ կ'անցնին, կը քալին, կը զառնան, կը պառատքին, կը փաթթուին կամուրջին սիւներուն: Մերթ ումանք կը կառչին արգելքի մը, մինչ ուրիշներ կը թաւալին գահակէժ, մարդկային զիտութեան, ճարտարութեան և ուժերուն աւերումը պատմելով չուրերու երեսին վրայ և երկինքին զիմաց:

Բայց կը խորհեիք թէ ինչպէս շինուեցաւ չուրերու այս յորդումը: Պատիկ պատճառներ չատ անգամ մնձ արգիւնքներ կ'ըստեղին: Տուներու կամենքներ, պղտիկ առուներ, պղտիկ ակեր, անձրսի կաթիւներ, ժամերով և օրերով, զործակցեցան ուսեցնելու ձորերու խորը հեղեղին զանգուածը, որ երթալով անեցաւ, նոր ջուրերու միացումով, և հեղեղը կատաղած ու փրփրած, ոռնալով, մանչելով, բըուրները և լեռները իրենց հիմերէն կրծելով, տաշչելով և սղոցելով, սպառնալից լեցուց և հորդեց իր անցքը, արհամարհեց իր սահմանները, տարածուեցաւ դաշտերու վրայ և զիւղերու մէջ, իր անկողինէն ելած և ամենի կատաղութեամբ ցամաքին վրայ սահմարձակ արշաւող ծովի մը պէս:

Մարդիկ չատ անգում հիացումով կը նային իրենց ձեռքի զործերուն և հպարտութեամբ կը լեցուին, կը ցցուին իրենց ոտքերուն վրայ, կուրծքերնին կ'ուսեցնեն և ճակատնին կը փայտային իրենց խելքը և հնարամութիւնը սիրելու զգուանքով մը, ինքզինքնին նկատելով գերազայն ուժը տիեզերքին մէջ:

Եւ ասուզիւ երբ կը նայինք երկնարեճ հոյակապ շինուածներու որ մէր քաղաքները կը լեցնեն, երկնակամարին մէջ մխուելու ճիգով մը. երբ լեռները մարդուն առջն կը խոնարհին գառնուկներու պէս, կը բանան իրենց արգանդները, բգքուած մարդուն ամենազօր մատներուն տակ. երբ օղը, ոչկիանուներու երեսը և խորքը կը զրաւուին մարդէն, և իրենց զաղունիքները կը պարզեն անոր առջն, ո՞վ պիտի կրնար տարակուսիլ մարդուն ամենակարող ուժին և անոր զործած հրաշքներուն վրայ:

Սակայն բնութիւնը կարծես իր ահաւոր երեսոյթներով կ'արհամարհէ այդ ուժը,

կ'անգիտանայ, կը ծաղրէ, և իր մոլուցքի նորաներուն մէջ, իր ամենի մորիկներու ամենավատ չունչովը, իր հրդեհումներուն բոցէ ամենակուլ բերաններովը, երկրին հմերը սարսող իր ահաւոր ցնցումներովը, իր սառնակոյտեկու ահազնագղորդ թաւալումներովը, կարծես կը ջանայ բերել մարդը մէծ իրականութեան զիտակցութեան, և պատմել մարդկային համբաւուած ուժերու սնանկութիւնը, մէկ ակնթարթի մէջ աւերածութեան, վլատակներու և մուխիրի փոշիներու վերածելով մարդուն ձեռագործները: Կարծես բնութիւնը իր այս ահաւոր սպառնալիքներով կ'ըսէ մարդուն, «Ծանի՛ր զքեզ»:

Մարդը, տաղնապի այդ օրերուն, կ'անձրկի պահ մը. հպարտութիւնն ուսւեցած իր թեկերը կը ծալլէ իր սմբած կուրծքին վրայ, յուսահատութիւնը կը զրաւէ իր հոգին, կուլայ և իր ծունկերը կը ծեծէ անզօր մանուկներու պէս, և իր կատաղութեան մէջ չատ անգամ ծիծաղելի կը զառնայ:

Կը յիշէք անչուշտ հին թագաւորի մը պատմութիւնը որ ծովը ծեծել տուաւ, անոր համար որ ծովը, իր միամտութեանը մէջ՝ չէր ճանչած մնձ թագաւորին զոյտթիւնը, և անոր նաւերու բազմութիւնը իր չուրերուն տակ թաղելու անխոնեմութիւնը ունեցած էր: Չեմ կարծեր որ ծովը աղցուեցաւ մնձ թագաւորին բարկութենէն, բնութիւնը մարդոց լեզուէն չի հասկնար, անիկա իր կատաղութեանը մէջ զիտէ միան զարնէ և աւերել, անխորի և անվերապահ:

Բայց երբ պահ մը խորհինք տիեզերքի անհունութեան վրայ, որ անսպաս աշխարհներ կը թաւալէ, ջուրերու քշած խիճերու և աւանդերու թիւով, ժամանակի և միջոցի անսահմանութեան մէջ, երկրի մէկ պղտիկ կէտին վրայ չուրերու այդ խուժումը և կուտակումը իր համեմատութիւնը կը կորունցնէ մնը աշքերուն: Երկրագնդի բոլոր չուրը, իր մնձ զանգուածով, հիւլէի մը պապաւորութիւնը կը թողումներ վրայ՝ աշխարհներու այդ բազմութեան առջև: Եւ մարդը աշխարհն կը պղտիկնայ այս բազմատութեան մէջ որ հաշիւէ զուրս կը մնայ անարժէք, աննշան կոտորակի պէս բան մը, չոր միւլանի պղտիկ զիծ մը կըրնայ սքօղել:

Բայց այս բաղդատութիւնը ուրիշ երես.

մը ունիւ նրբ գետը, իր խօլ ու սանձազերծ յիշմարտւթեան մէջ, կ'աւերէ ամէն բան, կը զնուանդէ ամէն զոյութիւն, կը սպառնայ ամէն բանի, մարդը, հակառակ իր տկարութեան ու պղտիկութեան, կը կանզնի իր ոտքերուն վրայ, կը նետուի նաւակի մէջ մէջ, և ապատարարի գործը կը կազմակըրի, կ'անքեր փրկելու, հարստութիւններ խնայելու, ապահովութիւնը շինելու: Զուրեցը անէծ քններով լեցուն բիւրաւոր բերաններով կը քրփին ոտքերուն տակ, կը թշնն իր երեսին, հովը կը կուրցնէ իր աշքերը, և ան անվրդով ու համարձակ, կը յառաջանայ այդ սպառնալիքներուն մէջէն հան ուր լացերու ձայններ կը լսուին. հո՞ն ուր թշուառութիւնը կ'աղերսէ. և հիմա կը հարցնեմ. մ՞զ է մնձը, մա՞րդը, որ իր անձը կը ժտանդէ ուրիշները փրկելու համար, թէ գլուխը, որ աւերելու յիմարութիւնէն բռնուած, կը մոնէշ և կը քանդէ:

Այս հարցումը մէկ սպատասիան միայն ունիւ մարդը մէծ է խարութամբ՝ վասնգին զիմաց: Ա՛յ միայն մարդիկ պիտի ծափահարնեն այդ քաջալւթիւնը, այլ բնութիւնն իսկ, իր անզգայ կեցուածքին մէջ նըկատելով որ ան, մարդը, իր իր ամէնէն աղնառական մասը, կը գործակցի իրեն. ստեղծելու և գեղեցկացնելու իր գոյութիւնը. հրաշալի խորհուրդ մը, զոր բնութիւնը, իր գարաւոր գոյութեան մէջ, կը ձգտի իրագործել, կհանքը շինելով, գեղեցկութիւնը ստեղծելով, ձևերու և զոյներու ներդաշնակութիւնը դուրս բերելով անձեռ ու անկերպարան տարբերու խառնիճաղանձնանուանութէն:

Երբ ջուրերու այդ կոյր և բարբարոս թափը սպասի, երբ տարբերու յոգնածութիւնը վերջ գնէ այդ ամէնուն, երբ աւերումը, իր բոլոր ահաւոր մերկութեան մէջ, աշքերու առջև պարզուի, նոյն մարդը իրեն նմաններուն հետ, ձեռք ձեռքի տուած, պիտի կազմակերպէ վերաշնութեան զործը: Արտերը և մշակութիւնները պիտի մաքրուին իրենց տիզմէն ու աւազներէն, չէնքերը պիտի կառուցուին ու նորոգուին. քաղաքները պիտի մաքրուին, փլատակները պիտի վերնան, կեանքը պիտի վերսկի իր ծիծաղկու թարմութեանը մէջ, այդ ամայութեան վրայ, արցուքները պիտի սրբուին, խեղճութիւնները պիտի սփոփ-

ուին, և մարդը, համերաշխուրեան և եղբայրութեան երգը պիտի կանչէ երկինքի զիմաց ու երկրի վրայ, և մարզուն մեծութիւնը պիտի հաշակուի իր քաջութեան հետ, իր եղբայրութեան ու համերաշխութեան փափուկ զգացումներու արտայայտութեան մէջ:

Թո՞ղ բնութեան կոյր ուժերը մատնուին իրենց խօլ յիմարութիւններուն, թո՞ղ սոսկումը և աւելումը տարածեն ամէն դի, մարդը անվիճելը և անսասան կը մնայ. ան համբերութեան մեծ ուժը ունի իր ներսը, կը համբերէ ան, կ'սպասէ իր կարգին, յամառ և յարատե աշխատանքով վերականգնելու համար վիտին գնցուած պատուանդանին վրայ:

Մարդը ստեղծագործութեան մեծագոյն և ազնուական ուժն է իր գործերու բարյական և հոգեկոր նշանակութեամբ, լեռներէն բարձր, աստղերէն մեծ, անհունութիւնն աւելի ընդարձակ: Իր քաջութեամբ, իր անձնազոհութեամբ, իր համբերութեամբ և իր համերաշխութեամբ ու եղբայրութեամբ՝ մարդը մե՞ծ է միշտ բնութեան ուժերէն:

Հետեւողութեամբ Շ. Վակների Երուսաղէմ Գ. Մ.

ՄԱՏԵՆԱԿՈՍՄԱԿԱՆ

1. — ՆԱՐԻԵԿ, ԱՇՔԵՐԵՐԵՒՆ Ս. ԳՐԵՔԵՐ ՆԵՐԵՒՆԵՐԵՐ. Արդի հայերենի վերածեց ԹԱՐՔԵՐ ԵՐԵՎԱՆՆ. Տպ. Յ. Ալպալյար, Գահիրէ, 1926. 8^o էջ 10 + 208.
2. — ՆԱՐԻԵԿ, ԱՇՔԵՐԵՐԵՐԵՒՆ Ս. ԳՐԵՔԵՐ ՆԵՐԵՒՆԵՐԵՐ. Աւանաբարարի վերածեց ԳՐԵՔԵՐԵՐԵՐ ԵՐԵՎԱՆՆ ՏՊԵՐԵՎԱՆ. Տպ. Յ. Մ. Սկրիան, Կ. Պոլիս 8^o էջ 10 + 550:

Հայ գրականութեան միջնադարեան շրջանին ամէնէն հոյակապ արտազրութիւնն է ՆԱՐԻԵԿ: Այս գիրքը հմայք մը ունի անդիմազրելի, այնպէս որ քիչ շատ գրական ճաշակ ունեցող մը կ'ուղէ ըգրադի նարեկով. իսկ անոնք որ կը օճական զօրաւոր խառնուածք մը ունին, անպատճառ կը հմայուին նարեկի ոգիէն և արտայայտութեան կերպերէն: